

Ներսյ. ԱՅԻԳՐԻ. ԿԳԳԻՆԵԼ.
 վախճանները նր վախճանները նր վախճանները
 վախճանները նր վախճանները նր վախճանները
 վախճանները նր վախճանները նր վախճանները

Հրատարակած. վախճանը. մի վախճաններ. վախճանները. մի վախճաններ:

Գերբայ: ԱՅԻՆՆԵՐ. վախճանը — ԸՆԴՆԵՆԵԼ.
 վախճանող, ող — ԱՅԻՆԵԼ. վախճանցած, ցեր —
 ԱՅԻՆԵՆԵ. վախճանները:

Բարբառոխ մեջ գտնուող ամեն բայ ենթակայ է այս ձևին վերածուելու ուստի եւ ասոր պէս խոնարհելու: Այս Հինգերորդ ընդդուութեան երկբայականը, ստորագասականը, ըզձականը եւ ապառնին կը յօրինուին միաներուն նման, իս, նա, իս, տի կամ տիտի մասնիկներով:

403. Ըսինք արդէն թէ բայերու բաղադրեալ ժամանակները կը կազմուին (տես թիւ

383) աներեւոյթէն. եւ անցեալ ընդունելութենէն որոնց վրայ կ'աւելնան օժանդակ բայերն որք են է՛ եւ յըն՛ օրակասաւոր բայերն:

404. Այս օժանդակներու ձեւերն են՝ օժմ. ներկ. է՛, էս, օ՛, էն, է, է, անկատ. է՛, է՛ք, էր, է՛ք, է՛ք, է՛ք, է՛ք, Բարիշ ժամանակ կամ եղանակ շուրի է՛ք: Իսկ յըն՛ի ձեւերն՝ ՄՏՄ. ներկ. Վըն՛, Վըն՛, Վըն՛, Վըն՛, Վըն՛, Վըն՛. անկատ. Վըն՛, Վըն՛, Վըն՛, Վըն՛, Վըն՛, Վըն՛. կատ. էղա՛, էղա՛ք, էղա՛, էղա՛ք, էղա՛, էղա՛ք. Տրամայական էն՛ք:

405. Այստեղ Հետեւեալ առիտակին մէջ կը դիտեք ոչո՛մ բայի խոնարհման բոլոր ձեւերն, որուն Տամմմա կարելի է ամեն ընդդուութեանց բայերն խոնարհել. եւ որն գաղափար մը կու տայ բաղադրեալ ժամանակներու վրայ:

	Սահմանական	Հրատարակական	Երկբայական	Ստորագասական	Ըզական	Դերբայ	Անցեալ
Ներկայ	Պարտ.	աղա՛մ նը	աղա՛մ	աղա՛մ կու	աղա՛մ նա՛մ	Թող աղա՛մ	աղա՛ւու է՛մ } է՛մ աղա՛ցեմ
	Բաղադր.	—	—	աղա՛ցած կըլնի՛մ կու	աղա՛ցած յըլնի՛մ նա՛մ	Թող աղա՛ցած յըլնի՛մ	աղա՛ւու յըլնի՛մ } աղա՛ցած կըլնի՛մ
Անցեալ	Պարտ.	աղա՛ցի նը	—	աղա՛ցի կու	աղա՛ցի նա՛մ	Թող աղա՛ցի	աղա՛ւու է՛ի } է՛ի աղա՛ցեի
	Բաղադր.	—	—	աղա՛ցած կըլնի՛ի կու	աղա՛ցած յըլնի՛ի նա՛մ	Թող աղա՛ցած յըլնի՛ի	աղա՛ւու յըլնի՛ի } աղա՛ցած կըլնի՛ի
Անցեալ	Պարտ.	աղա՛ցի	աղա՛ցած էղի՛ր	—	աղա՛ցի նա՛մ	—	աղա՛ւու էղա՛ } աղա՛ցած էղա՛
	Բաղադր.	—	—	—	—	—	—
Անցեալ	Ներկ.	ա՛ղա՛մ տի, ա՛ղա՛մ տի, պիտի աղա՛մ են	աղա՛ւու էղի՛ր	—	աղա՛ւու յըլնի՛մ նա՛մ	—	աղա՛ւու յըլնի՛մ տի } աղա՛ցած ա՛ղա՛մ
	Անց.	ա՛ղա՛ցի տի, ա՛ղա՛ցի տի, պիտի աղա՛ցի են	—	—	աղա՛ւու յըլնի՛ի նա՛մ	—	աղա՛ւու յըլնի՛ի տի } աղա՛ցած ա՛ղա՛ցի

(Հարտարկելի)

ՄԵՆԵՐ Ս. ԴԱՆԻԹ-ԲԵԿ

Կ Ե Ն Ս Ա Պ Ի Ն Կ Ա Ն

ԲԻԺԻԿ ԳՈՒՑ. ՆՈՒՆՅԵՆ ԲՈՒՆԻՆԵՆ

(Հարտարկելի)

Ռուսիեան կրնար այս քրքարեալ Ուղղախօսութիւնն ալ Տրատարակել, բայց՝ նիւթական վիճակը չներցի: Երկար ատենէ ի վեր ազգագործերով զբաղած, ու ինքզինքը գրական աշխատասիրութիւններու տուած, թողած էր գրելի մտ՜նութիւնը, Տրատարի շատ քիչ անգամ կ'եր-

թար, վաստակը նուազած էր, եւ ինք՝ սկսած էր ապրուստի գժուարութիւններ քաշել:

Հիւժիւ մտահոգութիւններու դառն վայրկեանի մը մէջ դիմում կ'ընէ դարձեալ, իւր ազնուասիրտ վաղեմի բարեկամին՝ գոհտ. Սերբիլէնի, որ միշտ ազգեցութեան տէր էր, եւ անոր շնորհիւ կը յաղողիկ վայս. բժշկական վարժարանին մէջ ունենայ դասախօսութեան պաշտօն մը, որով կը սկսի քիչ մը շուշու առնուլ, եւ թիճեւանալ նիւթական Տոգերէ:

Ռուսինեանի դաստիարակած ճիւղն էր՝ Փէլի-սոֆյոսիւնն եւ բէլլիսն բուրյոփորոսիւնն, զոր խիստ ճարտարութեամբ ու մեծ պերճախօսու-թեամբ կ'աւանդէ նա զվերջ մեր կեանքին, որ զժբախտաբար շատ կարճատեւ կ'ըլլայ այնու-հետեւ:

Բժշկական վարժարանին մէջ պաշտօնի կոչուելով՝ Ռուսինեան ինքզինքն ալ բոլորովին կու տայ իր դասերուն, եւ թողու ազգ. կեանքն եւ ժամանակ մը անկէ հետու մնալ կ'ուզէ. սա-կայն նորանոր պարագաներ ու առիթներ կը ստիպեն իրեն վերագանալ անբրէն գիրկն այն ընդհանուր ժողովին՝ ուրկէ ցաւելով հետացած էր եւ որուն համար այնչափ սքեմած էր եւ սիրտ հացցուցած:

1873 Օգոստոս 3ին իրիմեան Սրբազան իր նշանաւոր ու իմաստասիր Տրաքարականով՝ կա-մուս կը թողուր Վ. Պոլսոյ Պատրիարքական Աթոռը. քանի մը ամիս յետոյ 1874 Մայիսի 8ին՝ յա-ջորդ կ'ընտրուէր Ներսէս եպիսկոպոս վարժա-պետան, որուն համար Ռուսինեան կը ստիպուէր ներկայ գտնուիլ ընդհ. ժողովի մէկ քանի նիս-տերուն:

Ներսէս Պատրիարք հազիւ իւր Սահմա-նագրական ուխտը կ'ընէ: Ազգ. ժողովի Բ. նիս-տին Ռուսինեան կը կոչուի վարել երեսփոխա-նական ժողովը՝ իրեն առժամանակեայ ատենա-պետ՝. այն նստին մէջ՝ Ներսէս Պատրիարքի առաջարկութեամբ պաշտօն կ'ունենայ խմբա-գրել Ազգ. ժողովին համար ներքին կանոնագիր մը, որուն պէտքը շատոնց արդէն զգալի բրած էր Ռուսինեան:

Անխնջն Ռուսինեան շուտով կը պա-տրաստէ այն կանոնագիրը եւ զայն տպագրել տալով կը ներկայացանէ ընդհանուր ժողովին 1874 Հոկտեմբերի 4ին:

Յրանալի երեսփոխանական ժողովի ներ-քին կանոնագրին գրեթէ տառական թարգմա-նութիւնն էր այն, բայց քիչ շատ մեր միջա-վայրին յարմարցուած, զոր Ազգ. ընդհ. ժողովը միաձայն հաստատութեամբ ընդունելով՝, անմի-ջապէս գործադրութեան կը դնէ, պայմանաւ սակայն, որ զայն հետզհետէ ալ սրբագրէ փոր-ձառութեամբ:

1 «Անկոփորոսիւնի» Ազգ. խորհուրդ, Բացում 1870 ամիս, Նիսոս ԿԴ. 3 օգոստ. 1873, էջ 889—899:
 2 «ԱՊԳ», Բացում 1874 ամիս, Նիսոս Ա. էջ 1—8:
 3 «ԱՊԳ», էջ 9—12:
 4 «ԱՊԳ», Նիսոս Ե. էջ 33—40:
 5 «ԱՊԳ»:

Ազգ. ընդհ. ժողովին ամենամեծ ծառայու-թիւնն մըն էր՝ զոր կը մատուցանէր Ռուսինեան: Այն կանոնագրով եւ կ'ուզէր վերջ դնել այն անտեղութիւններուն եւ տեսակ տեսակ օրինա-կանցութիւններուն, որոնց՝ երեսփոխանական ժողովը թարար եղաւ, իւր կազմակերպութեան գրեթէ առաջին օրէն ի վեր:

Ընդհ. ժողովը իւր 1874 Հոկտեմբեր 18ի գումարանին մէջ գնահատելով այն կանոնա-գրին լուսութիւնը եւ անկէ ծագելից պապապ օգուտները, կը փութար իւր շնորհակալու-թիւնն՝ յայտնել Ռուսինեանին, որ իրեն աշխա-տութեան ընծայուած պատիւէն խորապէս զգա-ծուած, կը պատասխանէր սապէս՝,

«Էֆենտիներ,

Այդ շնորհակալութեան քրէն՝ որով իս պատուել կը բարեհաճէր, սեր ունի, իրաւունքի տերեր, զեմ կրնա՞ր որքան ալ պանծալ ըլլայ ինձի համար՝ չեմ կրնար զանի փաշտակել ու յիս մեղաբանել, ներքեց իր բայնիսն է որ առ ժամայն ի բարիք, եւ որ շատ աշխատանք, շատ գիւտարութեամբ հաստացցէ՞ր տատանել եւ ընդ երկար երթեմեկներով հետամուտ, իբրեւ ազգին ծառայութիւն բան զորք բրած իրեն, նեղ բերած է վերջապէս, կորչած է կրնամ ըսել ունեցող մը նեղքն, այդ կանոնագրու-թեան սպառնալով օրինակներէն մէկ հասը, զոր տարիներէ է վեր կը բնաւէնք: Ան բարեկամը կրնամ՝ մէ իմ առանձին, այլ ազգին բարեկամը, որոյ հարկատրական եւսանդէն զուց չկույ որ չկարենայ պայտել եւ ընդունիլ ընդհանուրին օրոտալ: Սոյն կարճ տեղեկութեամբ անուանեցի գրեթէ, եւ այն սիրելի անուոնը ամենուզ թելուին վրայ է աղբն:

Ձարմանով զուգորդել, կենսական խնդիր մը Սահ-մանագրութիւնն մը կու զայ Ազգին, սկիզբը անուան մը կայ հաստատուն պատկերտած՝ Նիկոսոս Պապեան... Ո՛ր նուազ կարեւոր խնդիր մը՝ կանոնագրութիւնն մը կու զայ ժողովին, սկիզբը զարմեալ անուան մը կայ նմանօրինակ քրո-ղեալ՝ Յակոբ Պապեան:

Չեր քրէնն մէկ մտա՞ր՝ երեսփոխան էֆենտիներ, առաջին մտա՞ր այս իրաւունքին տիրոնց կը պարտիմ յղել, եւ կը յուսամ՝ թէ մէ միայն որդար եւ դատ ձողով, այլ կ'արտուն զիս յանուն իւր եւ ի պաշտօնէն յղել զայն անոր:

Չեր շնորհակալութեան երկրորդ եւ մեծ բաժինը՝ էֆենտիներ, մեր Նախագահ Սրբազանին իրաւունքն է, իբրեւ նախագահ, հոս ալ կը միանայ ինձի հետ, զիսմէ: Այն կրողամիտ եւ հետառես դիտողն, որ կարեւորու-թիւնը թափանցելով՝ խնդրից մեն ստիպող կեղծով այդ կանոնագրութեան խմբագրութիւնը. իւր շնորհակալ ներգրքը հրաման էր մնի իս պատիւ: Ճիշդ զգացմամբ, ազգուս պա-լլարանութեամբ կը նկատէր զայս ժողովը առանց կարգի ու կանոնի իբրեւ նաւ անդէպ, անկողնացող, մշտն ըստ բազդին այնպէս յղել եւ խաղաղի ներհակ կողմոց: Հա-մառելով էր թէ ժողովին քօնուքն ամուլ էին մի զժողովը չէր գտներ որ կողմն բռնելու էր խնդիր մը եւ որ ճամբէն կրնար հասնիլ անոր լուծման: Այս, սակ այդպէս եղաւ, կրնայք մի ուրանալ: Ո՞րք ասքի կայ՝ Հանգուստնիւն խնդր ժ'երեւցաւ ի հորիզոն: Եւ ընդ երկար սաստանդէն ետքը՝ ընկրանալով, յանդերձ գտաւ զիւր լուծումը: Անկէ ետքը՝ վերանախնդն խնդիր մը փայլեցաւ, մից աստի

1 «ԱՊԳ», Բացում 1874 ամիս, Նիսոս Զ. էջ 50:

չարեւակ է քիճփալով՝ յազեց, վարանց, սանկեց գեղովը, վերջապէս ալիճեցա՛ւ՝ առ սուր ուղեգրանկին բարեկեց հուսեալպետս, Նշնպետն եւ սլլ շատ խնդրեցին, թէ՛պէս եւս սլլ կարելո՛ր :

Իրաց այդ աւարելի վիճակն յառայլ՝ էր արդեօք երանելի հետեանը. — Սէ՛ : Բայց հոգաւորութեամբ մը ապիտոց նար չլլար : Ըրք՝ սլլ ապիտոց վիճակն հոգ աւարտ սրտի մտքը, զարման բարեւոյս ար Նարաւաճը :

Իւր հաճատութիւնը նեղէ թոյլ մտի որ իրեն աւշըմ՝ խոտքը աւար էր երկն առ ընկմի բարեկեց. « Ըրք այդ գժարեց նուազ, ո՛ր Սրբապան նապառն, ներ նեարեն կընդունի պարտ որ զնկը, ներ նեարով կը կանգնի ազգային ընճը. Հայոց ժողովը երկու դեմը՝ երկու թճփակն պիտի ունենայ. մի կը անկանունութեան ու անկանունութեան՝ անընայն գարեան, միւրը՝ բարեկարգութեան ու կանունաւորութեան՝ ապագային յառեան : Այս նոր թճփակը՝ ներ աթոռակալութեան թճփակն է. սկիզբ կանուտ պարտ կանունաւորութեան հաստատութեանն : որք փրկարար արդարեւ բաւական է Պարտաբացութեան մը փառքին, բաւական է զազգի ընդհանուր երեսօտագարու ընելու : Այ՛, կերպանմ՝ ըզնկը Բարբառնործ, այդ փառաւոր նախապարեն համար՝ զոր շատեր պիտի շնորհակարեն : Եւ իբրեւ երեսփոխակ՝ իմ ժամադի՛ յանուն ընտրապաշտ զան շնորհակալ եմ՝ Ձեր Սրբապանութեանն, եւ ըսլ զնո՛ս որ աննկար երեսփոխակ նայնակից է հառ ինճի :

Պաշամ, էֆենտիներ, ներ այդ բուեկն երրորդ եւ վերջին՝ բայց ամենին արհիւնուոր եւ պատուարեք ժամին, որ թէպէտ իւր թճփակն էր որտակն, բայց ներն է, նեղ կը վերջնեայնմ, զի նեղի կը պատկանի օրինաց ուժով : Ի՛նչ է ժողովն առեւ. զբանան ախտաւորութիւն մը ըթէ արհիւնը լուսնեայն. Ի՛նչ է տառաջ ընդէ ոպ լուսնեայ, որք այն ախտաւորութիւնը զուգ արհիւնուորեցիք, այն ստաւրուն ոպք զուգ առից ներ ջրէնպէ : Կանունաւորութեան յարուստ ազգին ներ միանայն ընդունելութիւնը նեղի պատի կընէ եւ ներ թերկարացուած ժողովագրքի. ուստի ներն է զարեւ յարց փառքն ու պատիւն : Իսկ եւ, Բ՛նչ քի, պարտաւորութիւն մըն էր կատարելի, երեսփոխակական պարտքս էր որ վճարեցի, եւ զուգ զայս պարտքս վճարու ըլլաւ արգարութեամբ շանտեցից ու ներ շնորհակալութեան ջրէնպէց հաստատել հաստատել օւղեցիք շանտեցիք : Այս պայտեւ կրեամ ջրէնպէս այդ ջրէնպէ նշանակութիւնը : եւ պարտի մը վճարման համար շնորհակալութեան ընէ անտեր սեղի : Հապա Բ՛նչ կը թոյլ ինճի այդ ջրէնպէ. այն գոհացուցիչ բաժին մը կը ննայ, բերբարել եւ սակ հոգեբանական բաժին մը, այն է՛ պարտի մը վճարման մէջ պարիշտ իրիշներու զգացած հոգեզուարճ հնչուութիւնը, եւ այս բարպական բերկրութեան համար՝ զոր կընճուէ ինճ ներ պատուարեք ջրէն : երեսփոխակ էֆենտիներ, եւ կը թեան՝ նեղի շնորհակարտ : Անք՛ որ զան զարանն յարց ընծայելով իմ սուր ախտաւորութեան՝ զանի զբացուցիք : Ուստի կարգեմ որ իմ շնորհակալութեան ընդունի Ազգային ժողովը, իմ իտրին շնորհակալութիւնս :

Լճացոցի էֆենտիներ. բայց չե՛մ կընար էնել այս բեմն որք պատուարեքի փոյց եւ առայինն առ զնելու պատիւն ունեմ, առանց կարճ ժամ մ՛ալ այս աթով ընելու, առանց որդական պարտ մ՛ալ վճարելու :

Նը ցանկամ նախ այս աթով՝ վերանորոգել սերտերու մէջ այն երեսօտագարու հասունը՝ զոր կը կրնը ազգովն եւս քիճ բարբարոս զարմար՝ որք Տարբարեամ շնորհման ու հզոր հոգեմանի սակ կը փայլեցը շատեց Սահմանադրութիւն մը եւ այսօր առ ինճի : Ազգային ժողովն որդական պարտքն է իւր Օրդոստափութա վեհակալութիւն երկու եւ երկանի կեանք ժողովել, եւ անոր կառավարութեան լրատուարութեան շարիքն մէջ յարտանե յառաջընդունելու :

Նը ցանկամ երկրորդ՝ մէկ բառով ըսել թէ Բ՛նչ է այս բեմն, եւ Բ՛նչ նշանակութիւն ունի մեղի համար բեմնական ընճած ազատութիւնը : Ահա պարզ սեղան մը նեարեք սակ՝ հասարակ փայտե շինեմ, եւ ոտքիք սակ՝ երկու ստիճանով բարեբացած նեղ պատուարան մը, բայց իրիս բարբի ե զբերը, շատ ընարեակ է նշանակութիւնը : Ինճը՝ համաբար հարկաւոր մըն է, ազգովն այն բարբի Տրպապարտ, ուրիշ նշան հետ, աշխարհի հետ կը յարմի, հոն կըլլը աշխարհ զանի շինեմ, եւ ոտքիք ընկած բազը՝ աշխարհք զանի կը լոն ու կը գառնէ : Որքան ուրիշ պատուարանը պէտք է իշխել հոն, որքան որքեմ իմանով աւստ. Յատարեալ, շափեալ, կռեալ պարտ է ըլլան հոնիկ որտառակութեան խոտքը : Երեսփոխակի մը խոտքն ազատութիւնը անբարեարեկ է, այն՛, բայց իր նեարհաստութեան սահմանին մէջ, եւ ինչպէս ամէն ազատութիւն առ սլլ ունի էր սահմանը, ուրիշ զուտը զեղծու՛մ : չէ՛ ազատութիւն՝ սլլ ապրեալութիւն, իրիւն, որ կարելի է ամէն ուրիշ եւ նայելի ըստ աննայն օրինաց աշխարհի : Սեր բեմնական ազատութեան սահմանը՝ մեր ներքին գործերն են, մեր ազգային հաստատութիւնը կէտեցի, զարցը, զանի կը կորտակել նեարեալութիւն : Ասանց մէջ պարեպեալ է մեր իտելու ազատութիւնը, նուեւ ամայն մէջ հաստատելու սակ ազգային օրէնքին՝ նպտեղական ընդհանուր օրինաց պէտք է որ լլճապառակին : Մի՛նչու հառ է ահա մեր նեարհաստութեան սահմանը :

Ուստի պարտ է մեզ իտեղութեամբ զգուշանալ, սահմաններ ու շարիքիս անուշել, եւ բարեկեամ Յերտութեան փառահոթութիւնը մըն զայնելու համար՝ մեր զիտն վեր ինքիշնորհալ յարեղութեամբ լլճաբարեկեալ : մէկ խոտքով՝ չընթիւն առ համոզումն՝ թէ Յերտութեան լուսնը Ազգին են, Ազգինները Յերտութեանն :

Ազգ՝ երեսփոխանները որտարնդուս ծափահարութիւններով եւ « պեցցե՛ր Ռուսիեան էֆենտի՛, գոչելով՝՝ կ'ընդունին այս սիրուն բաւախտութիւնը՝ որ լուրջ եւ իտհանապ հեռաւտութեամբ մը Ազգ. Սահմանադրութեան սահմանը կը գծեր եւ որուն սակայն յետայ, ոչ որ ընկնդիր եղաւ, եւ Ազգին Օրէնքը, շնորհել ազգաւեր կարծուած կարգ մը մնամը՝ երեսփոխաններու, ստեղա իւր սուրբ նպատակն նեղելով, ինչպէս ըսի արդէն եւ կը կրնեմք զարեանալ ու կ'երեքնին, հեռուցեալ հասաւ իր այժմեան կենդանի — մեռելութեան վիճակին : Ռուսիանանի ծառին վերջին պարբերութիւնները, կը յաննեն՝ այսօր ուշադրութեանն ամէն աննց, որքն մեր Ազգին կրած արդի ողբակ՝ աղէտները Սահմանադրութեան արդիւնք համարելով՝ Սահմանադրութեան հեղինակներ, մանաւանդ Ռուսիանանը գառապարտելու գառապիտեղու ձգտում մը, համոզում մ'ունին. Ռուսիանանի խոտքերը բաւական են կարծեմ ըսելու, թէ նա Բ՛նչպէս կը հասկնար Սահմանադրութիւնը, թէ նա Բ՛նչ կը համարէր անոր նպատակը եւ թէ ուրիշներ՝ Ռուսիանանէ վերջընկող երեսփոխաններ, Բ՛նչ տարբեր մեկնութիւն ստին

1 « ԱՅՊՐ », Բացում 1874 տարն, Նիստ Զ. էջ 50—53 :
2 « ԱՅՊՐ », Բացում 1874 տարն, Նիստ Զ. էջ 52 :

անոր, եւ ինչ ծուռ եւ անէլ ճամբու մէջ առաջորդեցին նոր սերունդը:

Ազգ. ժողովի ներքին կանոնադիրը, մշտափ որ ընդհանուր երեսփոխանութեան գնահատման եւ ծախահարութիւններուն արժամացում, հրապարակի մէջ ալ զերծ չեղաւ գիտողութիւններէ: Եղան՝ որ այդ կանոնադիրը անյարմար համարեցան, զայն Սահմանադրութեան հակառակ դատեցին եւ եղան՝ որ տարբեր մեկնութիւններ անոր տալով, զայն ձաղկել ուզեցին, Ռուսիեան ստիպուեցաւ պատասխանել ասոնց, այս ասիւի հրապարակաւ գրելով խիստ ուշագրաւ նամակ մը՝ զոր հրատարակեց այն ատեն Օգոստէ խոստարեանի՝ Օրհմիր:

Այս նամակին մէջ հետաքրքրական է այն կտորը, զոր Ռուսիեան կ'ուղղէ կանոնադիրը Սահմանադրութեան համաձայն չէ ըսողներուն, եւ է հետեւեալը.

«Ռուսիկ եւ ասոնց պատասխանին, որ գուցէ քիչ մ'ընդարձակ ըսց յայտրդին չըսաւ եթէ ամենայն ուշագրութեամբ ուզեցին ըլլան մեզի սակ մերը ձեռնակակա լուսին մէջ ուր մտնել կը պարտին եւ որոյ ծայրը տի գտնելը ուզեմ թացատրութիւնը, որ՝ քիչն շատ հակադրեմու համար՝ սա պարբերութեանց մէջ ամփոփեալ է:

Կանոնադրութիւնը չէ Սահմանադրութեան յրահմանադրողը, այլ Սահմանադրութիւնն է Կանոնադրութեան չհամահայեցողը, Կանոնադրութիւնը չէ որ ձեռննդութիւն կ'ընէ Սահմանադրութեան կողմ ամեն մէջ, այլ Սահմանադրութիւնն է որ ամեն գոյութիւն (empiement) ըսած է Կանոնադրութեան կողմ ամեն մէջ: Ապացուցանեցը. զրկուեցը որ կողմն է պատեք անայաւ:

Սահմանադրի՛ թեմական լեզուի մէջ՝ ընկերութեան կամ ազգի մը վարչութեան եղանակը սահմանի մը մէջ առնելով կազմել, կանգնել, հաստատել ըսել է գրութեան մը վրայ:

Իբր վարչական գրութիւնը երեսփոխանական է, այս գրութիւնն ընդունակէն ծառը՝ թեմական է որ անոր հիմունքն իրականաց յարտեաց սկզբունքն ըլլայ եւ զայն հիմունքը ամբողջօրոջ շաքիւր (Ciment) ձայնից բազմութիւնն ըլլայ: Այս հիմն վրայ կանգնեալ է սահմանադրական լեզուն, այս հիմն անխառնել է. չեն կրնար փոխել եթէ գրութիւնը չեղիներ: Այն է սաքը կուպայ այս հիման վրայ կանգնեմ չէքը որոյ մասունքը կազմական (organique) յօդուած կըսվին, զի անոնցմով կը կազմեցրի, կը բարձրանայ եւ կը կատարել չէքին սահմանադրական մասը:

Սանցիկ է սաքը եթէ Եւրոյ մասունք աւելցնես չեն քիչ՝ որը ոչ անոր հիմն հաստատութեանը ծնուակն եւ ոչ անոր կազմութեանը, թեպէտ եւ աւել կամ պակաս պեռանի մասունք՝ ըսց կրնան փոխելով ըստ տեղի զի, Ժամանակակիտ եւ զարգայիս, առանց վնասելու Սահմանադրութեան հիմունք եւ կազմութեան, այսինչն երեսփոխանական գրութեան, այլ սահմանադրական մասունք չեն ըսվիր աւելը այլ Կանոնադրական, զորոք օրէնքը, Կանոնադրութիւնը կը գծէ եւ ոչ Սահմանադրութիւնը:

Ռուսիեան դեռ մանրամասն կերպով կը թացատրէ իր կանոնադրին ոգին եւ կը վերջացընէ զայն, արհամարհոտ լուռութեամբ մը պա-

տուելով եւ այն գրիչները՝ որոնք անձնական խնդիրներէ փայն թելադրուած, սարբեր մեկնութիւններ տալու ելած էին շինուած կանոնադրին:

Այս կանոնադրին եղած փայլուն ընդունելութենէն քաջվերուած, Ռուսիեան՝ բժշկական վարժարանի դասախօսութիւնները շարունակելով հանդերձ, վերստին կը սփռ աշխատակցիւ ազգ. գործերու:

1874 Հոկտեմբեր 18ին կ'ընտրուի Գ. Ատենապետ ընդհ. ժողովին¹, ու քիչ ատեն վերջն ալ Բ. Ատենապետ² եւ այնուհետեւ գրեթէ միշտ ինք կը վարէ ընդհ. ժողովի Ատենապետութիւնը, եւ ամենամեծ իմաստութեամբ կ'ուղղէ վեճաբանութիւնները, այս մասին՝ եւրոպական երեսփոխանական Ատենապետներ հաստատար ճարտարութիւն ցոյց տալով, ինչպէս կ'իմանանք այսօր Ազգ. ժողովներու Ռուսագրութիւններէն, որոնց մէջ իբրեւ Ատենապետ Սերվիլէնն է որ նախ փայլած կը գտնենք, յետոյ Գր. Օտեմարը, եւ Ռուսիեանէն վերջն ալ՝ Ստեփան փաշան:

Ռուսիեանի պատրաստած ներքին կանոնադիրը կը պահանջէր, որ Ազգ. ժողովն ունենայ նախաքննիչ դիւաններ. 1874 Հոկտեմբեր 25ին կը կատարուի այս դիւաններու ընտրութիւնը եւ Ռուսիեան՝ կ'ըլլայ անդամ ու Ատենապետ նախաձեռնութեան դիւանին՝ ընկեր ունենալով՝ Գ. Պառնասեան եւ Ս. Փափազեան³:

Այս պաշտօնին մէջ Ռուսիեանի կարեւոր աշխատութիւնը կ'ըլլայ այն նշանաւոր դիտողութիւնները, զորս՝ «Սահմանադրութեան փոփոխիչ որոտագրութեանց» համար կազմուած Թանձա-ժողովէ մը առաջարկութիւններուն դեմ՝ կը ներկայացընէ:

1875 Փայիս 9ին կ'ընտրուի դարձեալ Բ. Ատենապետ՝ ընդհ. ժողովին, որ ատեն Ստեփան փաշա Աջանեան կ'ըլլար Ա. Ատենապետ: Եւ այս պաշտօնավարութեան միջոցին է ահա, որ երբ Սահմանադրութեան վերաքննութեան խնդիրն ընդհ. ժողովին մէջ վերստին կը ծագի, Ռուսիեան այդ ասիւի գրի կ'առնէ նոր առաջարկութիւններ, որոնք՝ իւր կեանքին վերջին Գլուխ-Գործոցն եղան:

(Ըարտանայելի)

1 «Ազգ», Բացուեց 1874ին, Նիստ Զ, էջ 55:
2 «Ազգ», էջ 77-80-135 եւ յաւերգեցեալը:
3 «Ազգ», Բացուեց 1874 ամին, Նիստ Ե, էջ 62, և 122:
4 «Ազգ», Բացուեց 1875 ամին, Նիստ Ա, էջ 19:

1 Ե. Յարի Թիւ 1329, Կ. Պոլս 3 Սեպտեմբեր 1874: